

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՄՊԱՅՑ ԿԱՌԱՋԱՋԱՆ

Թիթեռնիկներ ու ծաղիկներ եւ արցունքներ
Անապատին մէջ այս տրում երազանքի .
Կը վերցընեմ հրդեային սիրս մը ոսկի
Բաժակին մէջ դէպի կապոյթը կարեվեր . . .

Երէ միայն գիտնայի որ պիտ' արխներ
Ապիտակ թեւը զալկահար այս պատրանքի ,
Ինչ սպասում ուր վիշտը նոր պիտի ծաղկի ,
Ինչ խոր պարտէզ ուր կը նեցեն լիւատակներ . . .

Եւ ինչ աղբիւր որուն կարկաչն ասեղային
Մանկութեան լաց մ' է բաղցրօրօր ու սիրաւէս ,
Լոկ ըլրայուէր սուեն անոր նոզիխ նետ

Եւ իմ խալեր խոյ երամով նեռանային
Հանգըրուանէն այս օրերուն , ու գտնէի
Փերըւած սիրսն իր լրութեան նետ բիւրեղի . . .

ԱՐՄԷՆ ԵՐԿԱԹ

Ե՞Ս ՉԵ ԱՎՏՈՒՍ

Մանուկ էի . մժիս մէջ , դեռ անբիծ ,
Դնաղիս՝ ասուած մը զծեցին . —
Ասուած մը մեծ , փառաւոր
Մեծ հայրիկիս ալեփառ .
Պատկերին պէս պատկառոս :

Ես պատաճի , երբ կարդացի
Աւետարան ու զիրեքեր ,
Ասուած մը նոր զծեցի
Ես ինձ համար նոգւյոս մէջ ,
— Ասուած մը նեզ , սիրազեղ

Եր Միածին նրգւյոն պէս :
Եւ այր եղայ տեսայ արդարն
Հալածական , հէֆ , բոււռան
Եւ ամբարիչեն կոկոպալիզ եւ հալար ,
Որ կը տանօքէր , կը կեղեքէր անխնայ
Ժողովուրդներն անմեղ , հլու եւ բարի :

Եւ սրիս վրայ խանդակեցի
Ասուած մը սուրբ , վրեժինդիր եւ արդուր ,
Որ իբր վրէծ պատիմիր տար
Ժանն շարերուն ամբարիչ .
Բայց Ան հանդէպ շարերուն
Տիկուր եւ լուռ կը մնար :
Եւ կասկածը օձի պէս

Սողոսկեցաւ նոգւյոս մէջ ,
Եւ խորհնեցայ , ներէ ինձի Ասուած իմ ,
Թէ նեզ սխալ զծեր եմ
Մտիս , նոգւյոս , սրիս մէջ :
Ե՞ս սեղծեր եմ Քեզ
Բաղձանիներուս համաձայն :

* * *

Բայց , ո՞չ Ասուած իմ , մեղայ ,
Որ դուն բնաւ յափիսնից
Գոյուրին ունեցած չըլլայիր
Եւ ես եղած ըլլայի
Քեզ — Ասուածիդ՝ արարիչ :
Ո՞վ սեղծեց ուրեմն ,
Ոյրոյ , բարւոյն զարափար ,
Եւ կիրքը սուրբ՝ Արգարուրեան :

Ես պի՞ղծս , սրբուրինը բիսեցի ,
Ես անիրա՞ս , արգարուրինն լիացայ ,
Ես շարուրի՞ւս , բարւուրինը երկնեցի ,
Ես սուրի՞ւս , նումարտուրինը ծնայ ,
Ես խաւ՞րս լուսոյ նամբան զծեցի ,
Ես կա՞ւս անմահուրին երազեցի ,
Ես անասուածս ինձի Ասուած շինեցի :

ԱԿԻԹԼԻՆԵ

Յ. Դ. Նախորդ Բարեկամուրին խորացրով ժերուածին 7րդ տողին զգայ բառը սկիզ
բայց չզգայ :